

## ՔԱՆԱՍՏԱԼԱՑԱԿԱՆ

### ԱՐԵԱՆ ԶԱՅՆԸ

\*

Արրանամ նրստած էր վըրանին դէմ,  
Տըրտմութեան մէջ մնձ.  
Արեւն ճաւաքած շղարշներն ուսկի,  
Խոր ճամբաներէն ու ծըմակներէն,  
Կը բայէր արազ իր պալատն անյայտ:  
Ու պահն էր խազաղ,  
Գարնան հովերէն մեղմ խընկաւէտուած:

Քերրոնի հըզօր, բայց թըշուառ իշխանն,  
Գառնուկի ներմակ գըզաթին նըստած  
Կը նայէր արբառում:  
Մառերու սիրտէն, հողէն, լեռներէն,  
Մըսուք մ'անսովոր,  
Ասեղ առ ասեղ  
Իր միսերուն մէջ, եւ հոգիին խոր՝  
Կը փորէր բաւիզն խուլ ըղծանքներու:  
Հազիւ զիտէր թէ գարնան մէջ էր ինք,  
Երբ ոզին անյայտ խորունկ ոյժերու  
Կը բանայ ակեր:

Վաթսուն տարի էր որ կ'ըսպասէր ան  
Խոստացուած մանկան:

Վըրանի մուտքին,  
Նըստած էր մինակ,  
Քերրոնի հըզօր, բայց թըշուառ արբան:  
Իր հոգիին մէջ, վերջալոյս մ'ինչպէս,  
Կարօտը անհուն ուշացող մանկան  
Կ'ուռէր, կը մեծնար:

Վաթսուն տարիներ՝ եկան ու անցան,  
Հընչեցնելով միշտ  
Զանգակը յոյսին արծաթաղօղանչ:  
Սրբազն օրեր, յաւերժ նեռացած,  
Որոնց մէջ յանախ կը խօսէր Աստուած:  
Ոչինչ կը մընար.  
Ինք մահուան դիմաց,  
Աւազանատ մ'էր հովերէն քըշուող,  
Ոցնչութեան մնձ զառիթափէն վար:

Վաթսուն տարիներ, թափառեր էր ան,  
Աշխարհէ աշխարհ,  
Կըրելով իր մէջ երազն իր ցեղին,

Եւ ձայնը արեան որ զըրպէժի պէս  
Կը յորդէք ահա,  
Լեռներէն անդին իջնող արեւուն  
Իբրև արծագանգ:  
Այժմ ծերացած ու անմըլխիթար,  
Մայր երկրի կանչին հասակն իր հակած:

Ծառն իր ծաղիկով,  
Թըլչունն իր ծագով,  
Կը նային կեանքին:  
Ի՞նչ էք իր մեղքը ողորմած Աստուած,  
Որ այսպէս ունայն, ամուլ կը մընար:  
Խոնարհ էք եղած, մանկան մը նըման,  
Ինըսուն տարի.  
Հոգին յարդարած Աստուծոյ փառքին,  
Սնոր մեծ ու խտին,  
Ու ճամբաներուն՝ որոնց վըրայէն,  
Սլիք առ ալիք պիտի թաւալէք  
Սերունդն իր արեան,  
Համրանքներովը ծովի աւազին,  
Երկնի աստղերուն:

Այժմ մահուան դուռ, ան կը դողդըլար,  
Ինչպէս է տըրուած երբեմըն դողալ  
Ծեր կաղնիներուն:

Ափերով ծածկեց դէմքն իր մագաղաթ,  
Քերոնի հըզօր, բայց թըշուառ արքան  
Կուլար բարձրածայն:

\* \* \*

Երկք տարի վերջ,  
Նոյն վըրանին դէմ Արքանամ նըստած,  
Կը դիտէք խալը սեւաչուի մանկան:

Հազարէն ծընած Խմային էք ան:

Չունէք խըղնի խայթ,  
Իրեն այսպէս էք կամեցեր Սառան.  
Կամքը Աստուծոյ;  
Ութսուն տարի վերջ իր հոգին նորէն  
Ճերմակ կը մընար:

Չունէք խըղնի խայթ,  
Սրեւին ներքեւ ապագային դէմ,  
Սրիւնէն բըխած ծիլն էք անիկա,  
Որմէ բացուէին պիտ' հովիտ հովիտ,  
Սնտառ առ անտառ,  
Ժառանգորդները մեծ Խմայէլին:  
Ու անոր հոգին երկնի չափ մեծցած,  
Կըլլար տաղաւարը սպագային:

Երկու քայլ անդին,

Կ'արտասուէր Սառան,  
Անգօր ու նախանձ:

Բայց արդար է Տէր,  
Կանուխ անազան,  
Բարութեամբ իթեն նայող աչքերուն  
Կը բանայ իր դուռ:

Սառայի հոգին տարիներուն ճետ,  
Տիրոջ խոստումի բոցին մէջ ըզգասու,  
Ապազայի մեծ հըրաշըին Կ'երթար:

Բայց արդար է Տէր,  
Կանուխ անազան,  
Կը բանայ իր դուռ:  
Օր մըն ալ յանկալոց  
Ամուլ Սառայի մէջ կը մարմնանար  
Իր երազը կոյս,  
Զահի մը նըման որ զեռ չը յանգած  
Կ'արծակէ բոցն իր,  
Սառան մայր կ'ըլլար:

\* \* \*

Վըրանին դիմաց,  
Մամբրէի հըսկայ կաղնիի շուքին,  
Կը խաղային զոյգ մ'աղուոր մանուկներ:  
Մըրահամ նըստած էր վըրանին դէմ,  
Կը դիտէր զանոնք.

Եւ իր ծեր հոգին  
Խայտանքին մէջն այդ զըւարթ միսերուն  
Ինքզինք կը մոռնար:  
Դասնզի ոչ ծով, ոչ երկինք ու լեռ  
Զեն շարժեր այնքան սիրտը զառամած,  
Որքան կոհակներն մեր արիններուն  
Հազած այսակէս ծեւ:

Ճերմակ՝ դէմքն անոր,  
Զիւներուն ներքեւ ու զանուն զոյլ  
Զոյգ այս սէրերու տեսարանին մէջ,  
Գերազոյն, անմեռ,  
Կը վարծատըրուին,  
Անթագ խորտակուած տարիներ բոլոր,  
Տըխուր անցեամին:  
Ժամանակն ու մահ, ներկան, ապառնին,  
Շուքեր էին լոկ այս մեծ երազին  
Կըտաւը հիւսող:

Արքահամ նըստած իր վըրանին դէմ  
Անոյշ կը ժըպաէր.  
Կաղնիի շուքին, երկու մանուկներ  
Կը խաղային դեռ:

Երբ Սառան տըժգոյն,  
Մօտեցաւ իրեն,  
Իր նայուածքին մէջ կ'այրէր, կը ծըլսար  
Հընոց մը նախանձ,  
Կը գողաք մարմինն:

Պէտք է որ մեկնին Խսմայիլ, Հազար:  
Աբրահամ տըխուր նայեցաւ մանկան,  
Որ դեռ կը խաղաք:  
Յաջորդ առաւօտ,  
Ուղտերու վըրայ  
Խսմայիլ, Հազար,  
Անըստոյգ բախտին յանձնըւած այսպէս՝  
Կ'երթային հեռու, հեռու անապատ:  
Այսպէս են ուզեր այս մեր աշխարհի  
Կիները բոլոր,  
Ամէն անգամ որ  
Արեան ծայներուն ականջ են լարեր:  
Անհուն է մայրը, ու չի բաշխըւիր:

## ԵԳԻՒՅՈՒՐԻ

## ՆԱՅԻ ԱՆՈՆՑ, ԽԵՂՃ ՀՈԳԻՍ...

Նայէ անոնց, խեղճ հոգիս, չը մօտեցան ալ քեզի:  
Այսուհետեւ որ լրոիկ, թըշուառութեանդ ուսերուն  
Նետեցիր թեւդ, ու անզուսազ զայն զըրկեցի՞ր..., ես լացի:  
— Այն իղձերուդ՝ շատո՞նց ծեր, մութ սէրերուդ սարսըրուն...:

Դուն մընացիր քեզի հետ, աղքատութեամբըդ հեռուն:  
Ասոր համար ալ խեղճուկ, ամէն զիշեր, ո՛ւշ՝ անքուն,  
Պըտըտեցար միս մինակ, ճամբուն վըրայ քեզի բաւ,  
Որուն քովիկ՝ մերթ բըռնող, սեղմ խուցէն լոյս մը խոնաւ...:

... Ալ քեզ շատո՞նց են զըտած խոժոռ, ըստուեր մէջդ ամբողջ,  
Պա՞ղ ալ, փախչող ու տըխուր, դուն քեզ համար վատառողջ...,  
Եհտոյ, հեղնուտ՝ ծիծաղներ, որո՞շ, որ «Մեծ է անի...»:

Բայց զիշերուան թաթին տակ, նոճիներու շունչին մօտ,  
Կինսա՞ս, հո՛գիս, ու նայիս, վիշտ աչքերով քու աղօտ՝  
Զըղջիկ մը մերթ, լոյսին մէջ, կը լուայ փորն ու կ'անցնի...: